

համար , ու որոնք են աղեկները , և :

Բ . Կենդանիներ պահել ուզողը կիմանայ թէ եզ կով ոչխար ու ասոնց նման ընտանի անասուններ , նրամանապէս հաւ բադ սագ աղաւնի և ուրիշ թռչունները , կամ թէ մեղուն ու շերամը ինչպէս պէտք է դարձանել , շատցընել , գիրցընել ու լաւցընել : Եւ թէ վնասակար կենդանիները , ձձիներն ու թրթուրները ինչ հնարքով պէտք է ջարդել :

Գ . Կիւղական ճարտարապետութեամբ ալ կըսորվի թէ ինչպէս շինելու է գեղի ու մշակութեան համար շինուածքներն որ աւելի դիմաց կուն՝ օգտակար ու հանգիստ ըլլան . ինչպէս ցորենի՝ յարդի ու խոտի շտեմարանները , գինի՝ ձէթ պահելու տեղուանքը , եղ հանելու գործարանները , և այլն :

Իրաւ է որ գետնի վրայ աշխատողը գեղացիներն ու վարձուորները պիտի ըլլան . բայց ինչպէս առաջ ալ ըսինք , աշխատանքին հոգի տուող ու պտղաբեր ընողը գետնին տէրն է . թէ որ ինքը սէր չձըգէ աս արհեստիս , ու անձամբ գործաւորներուն գլուխը չըկենայ , քիչ պտուղ կըքաղէ իր ծախքէն ու ակնկալութենէն :

Այս խօսքերէս կիմացուի որ երկրագործութեան արհեստը երկու մաս ունի . տեսական և գործնական : Տեսական մասը տերանց համար է . իսկ գործնականը գեղացոց և աշխատողաց համար : Տեսականին գործն է դիտել , քննել , փորձել , ու տեսակ տեսակ հնարքներ մաածել երկրագործութիւն կատարելագործելու համար , և աշխատաւորներուն սորվեցնելու դիւրին և օգտակար ճամբան : Խսկ գործնականը կըլլայ 'ի գործ դընելով երկրագործութեան հարկաւոր եղած աշխատանքները . ոչ տեսականը առանց գործնականի , և ոչ ալ գործնականը առանց տեսականի օգտակար կընան ըլլալ :

Տնական Տնտեսութեան

||'եղուի համար պիծակի խայթուածին դէղ :

Ինտան մեղուն , իշամեղուն կամ պիծակը մարդուս միսը խայթելով շատ կըցաւցընեն , բայց վնաս մը չեն ըներ՝ թէ որ շատը մէկէն կամ մարմնոյն աւելի զգայուն տեղերը չիխայթեն :

Եղած է որ ոմանք ջուր խմելու ատենին գաւաթին մէջի եղած պիծակն ալ մէկտեղ կըլլեր են , որ կոկորդնին խածնելով խրզգերէ զիրենք . ասանկ փորձանքի ատեն պէտք է մեկէն բժիշկ կանչել որ պէտք եղած դարմաններն ընէ : Խսկ երբոր խայթուածը թէթե կերպով եղած է , դիւրին ու պարզ դեղը աս է : Արովհետե ընտանի մեղուն իրեն խայթոցը սովորաբար խայթած տեղը կըթողու , աս խայթոցը դուրս չհանած պէտք է գնդասեղի (գօֆլուի) գլխովը քիչ մը անուշադրի ոգիք (նըշատը ըուհու) , կամ թէ որ ասիկայ չգտնուի՝ քիչ մը սապոնի ջուր կամ մոխիրջուր կամ կիրի (քիրէձի) ջուր , կամ աղջուր և կամբեկնի խէժ (թիրէմէնթին) գնել խայթուած տեղին վրայ , և որչափ որ կարելի է ներս ընել դեղը : Խսկ մեղուին խայթոցը մէկն պէտք չէ դուրս քաշել , չէ նէ վէրքը շուա մը կըդոցուի , ու քըսած ջուրը վէրքին մէջ չկըրնար մըտնել ու թօնին (զէհիրին) ուժը կըտրել : Հապա քիչ մը ատենէն ետքը հանելու է , ան ալ եղունդով կմազխիլով (ձըմպըզով) , ու շիտակ բըտնած դուրս քաշելու է : ||'եղուին խայթոցը դուրս հանելէն ետքը , պէտք է կտաւի մը կտոր աղջուրի մէջ թաթխել ու վէրքին վրայ դնել , և ամենէին չըսփել կամ չքերել , չէ նէ աւելի կուռի խայթուած տեղը : Երբ որ մեղունները շատ տեղ խայթեն , ան ատեն պէտք է նոյն գործողու-

Թիւնը ամէն մէկ վէրքին վրայ զատ զատ ընել :

Պիծակը և իշամեղուն իրենց խայթոցը մսին մէջ չեն թողուր . անոր համար մէկ պիծակ մը կրնայ այլայլ տեղ խածնել . բայց նոյնպէս ընելու է դեղը , թէպէտ և շատ օգուտ մը ըրլար . ու ժամէ մը ետքը պէտք է քիչ մը պատրոյկ (թիֆթիկ) աղջուրի մէջ հինգ վայրկեանը մէյմը թաթխելու խայթուածին վրայ դնել : Ուէ որ երկար քշէ ցաւը , ու խայթուած տեղերը սաստիկ ուռին , պէտք է խիւս (լափա) շինել հացի միջուկով ու կաթով , կամ եփած հազարով (մարուլով) , կամ մածունով , ու վրան դնելոր տաքութիւնը և ցաւը կառնեն ու կըզովացընեն :

Ուէ որ մէկը անանկ տեղ մը գըտնուի՝ որ չկարենայ մէկէն աս դարմաններս ընել , կրնայ ո՞ր և իցէ համեմներու կամ անուշահոտ բոյսերու ջրովը շփել խայթուած տեղերը , ինչպէս են ծոթրին , կաքաւախոտ (քերլիք օթու) , անանուխ (նանէ) , բալասան , լաւանտայ , ոոզմարին (պիպէրինէ) , և այլն : Ուէ որ աս բոյսերը չոր ըլլան , պէտք է քիչ մը թրծել ու անանկ շփել վէրքը :

Բայց թէ որ խայթուածները շատ ըլլան ու տղոց մարմնոյն վրայ , որ կազմուածքնին տկար ու փափուկ ըլլալով՝ շատ կրնեղին , պէտք չէ անհոգ կենալ բժիշկ կանցելու , չէ նէ կրնայ ետքը գէշի երթալ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂՎԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Դ'ԷՆՈՎԱՋԻ:

ՈՒԿ եւրոպացի ազգ մը չկայ որ Վրիստոսի 1200 թուականէն ետեայնչափ մեծ անուն ունեցած ըլլայ արեւելք՝ իր խելքին , ումին , վաճառականութեանը ու ամուր շինուածքներուն համար , ինչպէս Ճենովացիք , որ տաճկերէն ճինչչիլ կըսուին : Հոս

դրածնիս իրենց մայրաքաղաքին՝ այսինքն Շենովային պատկերն է : Ի պիկայ աշխարհիս հին ու երեւելի քաղաքներէն մէկն է , ու հիմա 80,000 բնակիչ ունի : Դիրքը ծովեզերեայ ու շատ գեղեցիկ ըլլալուն համար՝ Դատալացիք հոյակապ (սուֆէտա) ածականը տուեր են անոր : Փողոցները բոլոր քարայատակ ու մաքուր են , մանաւանդ գլխաւորները , որ Արք փողոց ու փողոց Պալակեայ կըսուին : Ը ատ փառաւոր պալատներէն զատ՝ հասարակ ժողովրդեան տներն ալ համեմատ ու վայելուչ են : Խիստ սիրուն կերեւան հեւուէն տներուն վըրայի բարձր Ճեմելիքները . վասն զի շատը ծաղկըներով ու նարնջի ծառերով զարդարուած են : ՈՒեծագործ ու խիստ հարուստ են եկեղեցիները , մանաւանդ սուրբ Աւրենափոս անունով մայր եկեղեցին՝ գոթացի Ճարտարապետութեամբ շինած , և ներսէն ու գրսէն գոյնզգոյն քարերով զարդարուած : Յիշատակելու արժանի են նաև հիւանդանոյներն ու աղքատանոյները , որոնցմէ մէկը մեծաշէն ու գեղեցիկ է , ու մէջը 1500 աղքատ կայ ամէն հասակէ՝ որ զանազան արուեստներու հետկըլլան իրենց հացը գտնելու համար : Ը ատ անուանի է մեծ քարաշէն կամուրջը որ երկու լեռները կըմիացընէ իրարու . դարձեալ զինարանը և ուրիշ հասարակաց շինքերը : Ը ատ երեւելի դորձարաններ ալ ունի Շենովան՝ կերպասի , դիակակի , ու խիստ ծաղկած է անտեղի ոսկեգործութեան ու ծաղիկ շինելու արհեստը :

Շենովացիք իրենց հնութեամբը խիստ երեւելի են : Վրիստոսէ շատ տարի աււած կարքեղոնացիք վաճառականութե մէջ ասոնց թշնամի ըլլալով՝ այրեցին Շենովա քաղաքը իրենց հնութեան յիշատակարաններուն հետ մէկտեղ . բայց Ճենովացիք հումայեցոց պաշտապանութեան տակը մանելով նորէն շինեցին քաղաքնին : Ութերորդ դարուն Ճենովացիք